

նաեւ պատերու անհրաժեշտ զարգարանքները . հակառակ պարագային՝ ամբողջապէս մեր ջանքերը նւիրելով տանիքը ծածկելու , անոր ցանկալի աւարտումէն յետոյ ստիպւած կը լաւ տարիներ մոայլու մերկ պատերու դիմաց գանձիլ , մինչեւ որ անոնք գանդաղօրէն զարդարւին :

**Մէկը միւոին պէտք չէ զոհել , որովհետեւ մէկը միւսը կը լրացնէ :**  
**Առաջիկային կը յուսամ այդ ապացուցանել :**

Բարիզ

ՀՅ. ԱԼԵՍՆԱՔ



### ՊԱՏԺԱԿԱՆ ՕՐԻՆՔՆԵՐՈՒ ԱՆՑՈՒՄՄԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

—

Ինութիւնը քիչ ուշացրութիւն կ' գարձնէ հիւէներու վրայ : Նա կ' ներդործէ ընդարձակ տարածութեան մը , լայնարձակ դաշտի մը վը-րայ . կ' բերէ սովոր որմէ կ' մենանին միլիոնաւոր մարդիկ . հաշւի շառներ մարդկային դոյութիւնը , որպէս եւ անհատինը , ու կ' գծէ շառաւիզ մը անուղակօրէն ուղիղ , որմէ անցնողները չեն կրնար այլեւս վերադառնալ , թնութիւնն ու մարդը կը գործակցին գառնացնելու հա խար երկրի վրայ ապրող մ' եր նմաններու ահազին մեծամասնութեան կեանքը : Զափազանց փոքրիկ մաս մը միայն պերճութեան ու բարեկեցութեան ուղիին վրայ կը ճեմէ , մինչդեռ ստուար զանդուածը սփռւած է գոյութեան բոլոր արահետներում : Ոմանք բռնադատուած են ուժասպառ տաժանակիր աշխատութեան մը . ուրիշներուն վիճակուած է երկաթուղային ու հանքային բազմավանդ աշխատութիւնները : Եւելի ուրիշներուն բաժին է վառողի ու նիթրօ-կլիսերինի ծայրայեղօրէն արկածալից արհետազործութիւնը : Եւս աւելի վտանգաւոր է այլոց արհետոր , որպիսի են գողերը , գրպանահատները , տնագոլերը , խաղամրւներն ու պոսնիկները : Եթէ բարեփոխուին ընկերութեան պայմանները , մարդը աստիճան մ' աւելի կը բարձրանայ . ուժաքամ աշխատութեան մը ծառայողները կ' ունենան աւելի դիւրատար դրութիւն մը . վտանգալից աշխատութեան մը ստրուկները կ' փնտռեն նուազ վտանգաւոր պարագամունք մը . ամենավնասակար արհետները նուազ վնասակարի կ' փոխարկին , իսկ ամենավտանգաւորները՝ ամենավնասակարներու : Իսկ ընդհակառակն որչափ գէշնան ընկերութեան պայմանները , հակառակ հոսանքը աեղի պիտի ունենայ . այն ատեն է ահա որ բանտերն ու զգաստանոցները մինչեւ բերան պիտի լեցւին :

Վիճակագրութիւնը կ'ցուցնէ թէ երբ կ'բարձրանայ սնունդի գիւնը. կ'ածի եւ մեր բանտերու ընակչութիւնը. երբ ելեւմտական կարգադրութիւն մը կ'բարձրացնէ ալիւրի զինը լիտբին 10 սանթիմ, իրարու ետեւէ տասն հազար մարդիկ բանտ կ'նետուին : Անհուն խոհականութեան ու արդարութեան առջեւ ալ պէտք է նկատուի յանցաւորն այս ոճիրին : Ամէն անգամ երբ կ'բարձրացաւի ածուխի զինը . նոր զոհերը կ'երթան բնակիլ բանտերում . ամէն անգամ երբ կը բարձրացուի քարիւղինը, քանի մ'աղքատ աղջիկներ կ'երթան զիրենք ծախել փողցներուն մէջ առաջին հանդիպողին :

Երկար բարակ խորհրդածելու պէտք չկայ ցոյց տուլու համար սեպհականութեան հանդէպ օրէնքներու բռնած պարզապէս համակրական ընոյթը : Օրէնքները կ'արդիլեն գողութիւնն ու խարդախութիւնը, եւ սակայն կեղեցումի վրայ է հիմնած մած մասամբ վահառակամունութիւնը, եւ խարդախութեամբ միայն կ'յաջողի գործել . ճիշդ ասած, օրէնքները, քանի մը տհաճութիւն պատճառելով մէկաեղ, վարիչ դասակարգին կ'թոյլատրեն գողութիւնն ու խարդախութիւնը ինչ ինչ ձեւերու եւ կերպերու տակ, որոնք ծրագրւած են այդ դասակարգին կողմէն : Բըռնութեան սպառնալիքով զիմնլ իր զոհին ու ստիպել անհրաժեշտ կարիքի տարկայի մը համար իւր իրական արժէքին աւելի լճարել, կեղեցել կ'նշանակէ : Եւ սակայն շատ սովորական դարձած է ու շատ ալ ճարտար բան կ'նկատուի :

Հոս գողութիւնը իր իսկական առումով կ'նշանակէ տրւած առարկայի մը համար առնել այնչափ, զոր իրապէս չարժեր, եւ առնել իւր զոհը քամելու համար կեղեցիչի կողմէ ստեղծուած հնարներով . իսկապէս զործնական բան մ'է այս, տառւուրի աշխարհին մէջ :

Դրեթէ աշխարհիս բոլոր թրամկէյներու ընկերութիւնները ու զազային ձեռնարկութիւնները մասնաւոր արտօնութիւններու չնորինիւ է որ կ'արհեստագործեն, ու ստացւած գումարներու երեք քատորդը յափշտակւած են ընկերութեան այդ դասակարգէն, որը չի կրնար բողոքել :

Այս բոլոր երկաթուղային ընկերութիւնները, որոնք սուտ գնահատումներով ու հազարումէկ պատճառաբանութիւններով երկու եւ աւելի անգամ վճարել կուտան հասարակութեան իրեց մատուցած ծառայութիւնը, էր կողոպտեն ժամանակակից երկրի մը գրեթէ բոլոր քաղաքացիներու գրպանները : Երկաթի, հազուսանզէնի, ուտելիքի մէկ մասի, մէկ խօսքով առօրեայ կ'անքի մէջ գործածող իրերու մնձագոյն մասի արտադրութիւնը կ'գտնուի կարդ մ'ընկերութիւններու ձեռքը, որոնք մի միայն կեղեցումին պարտին իրենց գոյցութիւնը . այդ տասրկանները հրապարակի բացարձակ քոնթրուի տակը կ'գտնուին ու ծախսել կուտան սպառողներուն ինչ որ ունին :

Սաով մէկտեղ օրինագիրքը ոչ մէկ միջոց չի խորհիր առաջն առնելու

համար այսպիսի կեղեքումի մը , որմէ զերծ չէ ոչ մէկ ընտանիք։ Դեռ աւելին կայ , ո՞չ օրէնքներու եւ ոչ նոյնպիսիներու արտօնագրերու մէջ , որոնք պաշտօն ունին այդ օրէնքներու գործադրութեամբ միջոց խորհելու այդպիսի բացայայտ գողութեան մը դէմ , չկայ նախատեսւած այնպիսի յափշտակութիւն մը , որմէ սակայն իրապէս կը տարուի մարդկութիւնը և Ամէն պարագայի մէջ , այսշափս բաւական է ցուցը ներու համար , թէ պատժական օրինագիրքը պատրաստւած է կառավարող գասակարգի ձեռքով , որը կ'հսկէ անոր գործադրութեան ո՞չ թէ կաարելու , այլ ընկերական մակարդակէն վար պահելու համար տիար ները :

Օրէնքը , առնուազն ինչ ինչ ձեւերու տակ , կ'թոյլատրէ խարդախութիւնը որով գործելու մասը կ'կայանայ հասարակութեան հաւատացնելու մէջ , թէ նոյնչափ արժան զնած է իրը , որ այդ զնով նոյն իսկ վաճառականին անկարելի պիտի լինէր ինքն իրեն համար հայթայթել : Լրագիրները զգւելու չափ լեցուն են այսպիսի հակասական , ստայօդ ազգերով , Մեր շնչերը , ճանապարհները , աղտոտւած են կեղտու ազգափնդերու վրայ փակցւած ակներեւ ու գոենիկ ստախօսութիւններով , որոնց միակ նպատակն է կողոպտել անցորդներու դրամը : Մեր բոլոր վաճառականները , արհեստագործները ստախօսութիւննե՛ր է որ կ'պոռաւ հազարումէկ ձեւերու տակ , իրական զնէն աւելի սուզ ծախելու համար՝ արտագրութիւններ :

Պատժական Օրինագիրքը լուր կը մնայ սակայն , որովհետեւ նա հրատարակւած չէ երբեք այդ գասակարգը հարւածելու համար . . . Հարուսաց երբեք չպիտի իրնայ Պատժակած Օրինագրքի մկրտին տակ :

Թրգ. Ֆ. Գրիգ. Ս. Ս'ԼԵՐԴ-ՑԵՆՆԵ

ԳԼՈՐԷՆՍ Ս. ԴԱՐԲՈՎ

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՍՀ

ԱՊԻՄԱՀԱՅՈՒԹ ՆՈՐԱԳՈՅՆ ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ ԴԷՄՔԵՐ

ՑՈՎԻ ԽՈՏԱԿԵՐ

Մնաւել է Ալէքսանդրապոլում 1868 թուին յուրիսի Յին Նախ տարական կրթութիւնը ստացել է տանը ծնողների մօտ , յետոյ Արարջանեանցի մասնաւոր գպրոցում ծասը տարեկան հասակում մտնում է Գէռորդեան ճնմարանի 1 դասարանը իրեն ելքեւեկ աշակերտ , շարունա-